


մանեան հայերի զաւակները համար յատկապէս նախատեսուած երջանկայիշատակ հիմնադիրները կողմից և պետութիւնից օրէնքով հաստատուած այդ երեք զուգընթաց դասարանները գոյութիւն չունեն:

Ահա և այդ նպատակով ձեմարանի հարիւրամեայ յօրելեանի առթիւ Յանձնաժողովը դիմումն անելով Վեհափառ Հայրապետին՝ ցանկութիւն է յայտնել, որ կատարուի ամեն տեղի հայութեան մէջ հանգանակութիւն և ամբողջ ազգի կողմից մի գումար յանձնուի Լազարեան ձեմարանին «ի յաւիտենական յիշատակ երախտագիտութեան Ազգիս առ Տոհմն Լազարեան և առ ձեմարանն»:

Եւ քանի որ մինչև այժմ ձեմարանի վարչութիւնը հնարաւորութիւն չէ ունեցել իրագործելու Լազարեանները անկատար մնացած փափագը, այդ հանգանակած գումարով միջոց կ'տրուի վարչութեան բաց անել օրէնքով թոյլատրած երեք զուգընթաց դասարաններն արտասահմանեան հայ մանուկներին ուսուցանելու հայերէն լեզուով: Նպատակը բարի է և ցանկալի է, որ հանգանակութիւնը յաջող վախճան ունենայ:

Բ. Վ. Ա.



**ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅՈՅ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻԻՆԸ.**

Եւրոպայի Հայոց առաջնորդն է գեր. Տ. Գէորգ արքեպիսկոպոս Իւթուճեան: Ձեռնադրուել է նա եպիսկոպոս 1898 թ. Խրիմեան Տ. Տ. Մկրտիչ Ա. կաթողիկոսի ձեռքով, նշանակուելով Եւրոպիոյ Հայոց առաջնորդ: Տ. Գէորգ արքեպիսկոպոսը Եւրոպայի հայերի մասին ուղարկել է հետեւեալ տեղեկագիրը:

**Ե Կ Ե Ղ Ե ց Ի Բ.**

Ի Մանչէսթըր՝ մէկ եկեղեցի կայ. նուիրեալ յանունս. Երրորդութեան. կառուցեալ 1870-ական թուականներուն, արդեամբք և ծախիւք նոյն ժամանակի Մանչէսթրա-

բնակ վաճառականաց: Թէ՛ եկեղեցւոյն և թէ՛ անոր կից շինուած երկրատան համար ծախսուած է իբր երկու հազար անգղ. ոսկի: Եկեղեցւոյ գետինը Անգլիացւոյ կը պատկանի, որուն կը վճարուի տարեկան վարձ 50 ոսկի: Եկեղեցին հաստատուն կալուած կամ եկամուտ չունի: Ազգայինք իւրաքանչիւրն ըստ կարողութեան տարեկան տուրքեր ստորագրած են՝ որովք կը հոգացուին եկեղեցւոյ և պաշտօնէից ծախսերն:

Հօնոսն՝ եկեղեցի չկայ. երկար տարիներէ ի վեր Մանչէսթրի քահանայն ս. Ծննդեան Զատկական տօներուն և այլ առթիւ կերթայ կը պատարագէ Անգլիական եպիսկոպոսական եկեղեցւոյ մը մէջ: 1907-ին տեղացւոց հաւանութեամբ մի քահանայ յատկացուցինք մնայուն կերպիւ. սակայն միայն երկու տարի կարողացան շարունակել քահանայի ամսաթոշակը:

Փարիզ — Երկար տարիներ մի անշուք սրահի մէջ եկեղեցական արարողութիւն և պատարագ կը կատարուէր կիւրակէ օրեր. շնորհիւ մեծանուն պրն. Ա. Մանթաշեանի Փարիզահայք ունեցան մի հոյակապ եկեղեցի, որը կը գտնուի Փարիզի առաջնակարգ թաղերէն ժան կուժօն փողոցին մէջ, մերձ ի Շանդէլիգէ:

Սոյն եկեղեցւոյ հիմնարկութեան առաջին բրիչն գորկինք 1902 յունիս 21/4 յուլիսին: Հիմանց օծումն կատարուեցաւ սեպտ. 22/5 հոկտեմբերին: Եւ 1904 սեպտ. 22/2 հոկտեմբերին, Վարազայ ս. Սաչի բարեկենդանի օրն նորաշէն եկեղեցին օծեցինք՝ նուիրելով զայն յանուն ս. Յոհաննու Մկրտչին, ի յիշատակ ծնողի պրն. եկեղեցաշէն Ա. Մանթաշեանի:

Եկեղեցւոյս գետնին համար նորին ազնուութիւն պ. Մանթաշեանն ծախսած է մօտ 400,000 ֆրանք, իսկ շէնքին համար մօտ 600,000 ֆրանք. եկեղեցւոյ գետնին ու շէնքն արձանագրուած է պրն. Ա. Մանթաշեանի անուան...:

Յաւալի է որ հոյակապ եկեղեցիս հակառակ իւր փառաւոր զիբքին գուրի է ներքին բարեգարդութենէ և բարեկարգութենէ, որովհետեւ հաստատուն կալուած և եկամուտ

չունի: Ժողովրդական կամաւոր նուէրներով կը հոգացունին պաշտօնէից ծախքերն:

Պէլնիզա (Պրիւքսէլ և Անվէրս). սոյն երկու քաղաքներն Փարիզէ 5 - 6 ժամ հեռաւորութիւն ունին, տեղւոյն ժողովրդեան հոգևոր պէտքերու հոգածութիւնն յանձնած եմք Փարիզի հոգևոր պաշտօնէին, որ մերթ այցելելով կը հովուէ այս սակաւաթիւ ժողովուրդը:

Ժրնէվ. սակաւաթիւ երկսեռ ուսանողներ կը զբաւնուին, ընդհանրապէս Ռուսաստանցի, ի հարկին կը դիմեն Փարիզի հոգևոր պաշտօնէին:

Մարսէյ. Մատուռ անուամբ մի անշուք սրահ կայ վարձքով բնուած: Մարսէյցիք հակառակ իրենց սակաւութեան միշտ քահանայ կը պահեն: Տեղւոյն ժողովուրդք տարեկան հանգանակութեամբ կը հոգան Մատրան և քահանային ծախքերն:

Վիէննա. տեղւոյս ազգայինք թէպէտ սակաւաթիւ են, այլ ընդհանրապէս բարեկեցիկ: 1899-ին և ապա 1903-ին Սուշալա երթուղարձիս առթիւ օրերով մնացի այդ թանկ մայրաքաղաքի մէջ. ծախքեր ըրի, թարգման բռնեցի և կառքով (որոց վարձքն խիստ սուղ են) այցելեցի գանուած հայոց տուներ, բացի վսեմ. Նարիման խանէ և Զատիկ Բօթովիչէ (երկուքն էլ հանգուցեալ), միւս տուներ իրենց զոներ փակեցին երեսիս:

Գոհունակութեան արժանի է Ռուսահայ պրն. Պօղոս Քիւրքչեանց համեատ կարողութեան տէր ազգայինն՝ որ միշտ կայցելէր ինձ. խորհրդակցեցայ նորա հետ մի փոքր մատուռ բանալու ելք մը գտնելու համար: Տեղացի հայոց սառն անտաբրերութիւնէն գատ տեղական կառավարութեան կողմէ ևս զժուարութիւն կայ. զի եկեղեցւոյ կամ մատրան համար Աւստրիական կառավարութիւնն կը պահանջէ անոնց յարատևութեան ապահովութեան երաշխաւորութիւնն:

Սուշալայի քահանայն ի պահանջել հարկին կայցելէ ի Վիէննա: (Սուշալայի և Վիէննայի հեռաւորութիւնն էքսպրէսով 24 ժամ է):

Առջաւս. Պուքովենայի (Աւստրո-Հունգարիա) մէջ  
ցրուեալ հայոց այս կեդրոն քաղաքի, Սուշաւայի մէջ կան  
երեք եկեղեցիք:

Ա. Սուրբ Խաչ, կառուցեալ 1521 թուականին, ուր  
կը կատարուին հանապաղօրեայ պաշտամունք:

Բ. Սուրբ Սիմէօն, կառուցեալ 1618 թուին, որը փակ է,  
և տարւոյն մէջ մասնաւոր օրեր ժամերգութիւն և պատա-  
րագ կը կատարուի:

Գ. Սուրբ Յարութիւն, քաղաքին հայոց գերեզմանա-  
տան նորակառոյց մատուռ, որը 1903 թուականին օծուե-  
ցաւ ձեռամբ նուաստիս:

Կան նաև երկու վանք, մին ս. Հաճկատար անուամբ,  
կառուցեալ 1512 թուականին, սա փոքր վանք մէ, ունի  
գեղեցիկ տաճար մը. քաղաքէն իբր մէկ ժամ հեռաւորու-  
թիւն ունի. տարւոյն մէջ մասնաւոր օրեր, մանաւանդ  
ս. Աստուածածնի վերափոխման տօնի օրն քաղաքէն հան-  
դիսական թափօրով կերթան հայերն և արարողութիւն և  
պատարագ կը մատուցուի:

Միւս վանքն ս. Օգսենտ, հաստատեալ 1551 թուա-  
կանին. քաղաքէն իբր քսան վայրկեան հեռաւորութիւն  
ունի: Վանքս բարձր դիրք մ'ունի, իր առջև համայնատա-  
րած են Պուքովինայի դաշտօրայք և բլուրք կանաչազարդք  
և Սուշաւայի գետն, են, են: Ափսոս որ վանքն կիսաւեր  
վիճակի մէջ կը գտնուի, եկեղեցին քիչ վտանգուած է: Ունի  
հին բարձր զանգակատուն. վանուց որմնափակի մէջ գե-  
տինն բաւական ընդարձակ է:

Այս երկու վանքերն ունին բաւական վարելահողեր  
և կալուածներ. որոց ընդհանուր արժէքն կը գնահատուի  
իբր 500,000 Ֆրանկ և աւելի, տարեկան եկամուտ կը բե-  
րեն 14—15000 Ֆրնք. որոցմով կը հոգացուին եկեղեցեաց,  
պաշտօնէից, ծաղկոցի ծախքերն, տեղացի աղքատ ընտա-  
նիքներ թոշակ կստանան:

Հօմօր. երեք ժամու հեռի ի Սուշաւայէ աւան մէ-  
կայ ս. Գէորգ անուամբ հայոց եկեղեցի 1868-ին շինեալ:  
Ժամանակին աւանիս մէջ գտնուած քսան տան չափ հա-

յերն կառուցած են այս եկեղեցին՝ որ այժմ վրակ է: Կը զանուի՛ն այժմ երկու տուն աղքատների: Սուշազի քահանայն տարին մէկ երկու անգամ կերթայ պատարապել: Ինչպէս Սուշաուայի եկեղեցեաց և վանօրէից՝ նոյնպէս և սոյն եկեղեցւոյ պահպանութեան հոգն յանձնուած է Սուշաուայի Հոգարարձութեան:

Աւերորդ չեմ համարիր յայտնել, Վեհափառ Տէր, թէ շատ ջանացի որ վանքերուն միոյն մէջ ընծայարան մը հաստատուի, որը կրնայ մեծապէս օգտակար լինել թէ Սուշաուայի և թէ համայն Բուժմանիոյ հայոց արժանաւոր ընծայացուներ պատրաստելով. բայց ցաւօք սրտի կը յայտնիմ թէ չյաջողեցայ և չէի կարող բան մընել, վասն զի, Վեհ. Տէր, Սուշաուայի հայերն հին կանոնագրութիւն մունին Աւստրօ-Հունգարիոյ պետութենէն վաւերացեալ, որոյ զօրութեամբ վերոյիշեալ ազգային եկեղեցիներն, վանքերն և կալուածներն անձեռնմխելի են. ազգային բարձր իշխանութիւնք անկարող են միջամտել և նոր կարգագրութիւն մը ընել: Երբ օր մը ոչ մի հայ չմնայ ի Սուշաւա, յայնժամ ազգային բոլոր սեփականութիւնք պիտի անցնին պետութեան՝ ըստ զօրութեան կանոնագրի:

### Ժամապագեսութիւնք.

Թեմական հոգևոր պաշտօնեայք, որը թոշակաւոր են, ըստ կարեւոյն գոհութեան արժանի կերպիւ կը կատարեն իրենց հոգևորական պարտականութիւններն: Դպիրք ընդհանրապէս ժողովրդական դասակարգէ իրենց աւօրեայ գործերով զբաղեալ երիդասարգներ են՝ որք բարեպաշտական զգացմամբք աւանց որ և է ակնկալութեան կամովին պաշտօն կը վարեն:

### Դպրոցք.

Վերոյիշեալ քաղաքաց մէջ ազգային դպրոց չկայ. միայն Սուշաուայի մէջ փոքրիկ մանկանց համար կայ մի նախակրթարան: Դպրոցական պատանիք կը յաճախեն իրենց

գտնուած քաղաքաց վարժարաններն: Այս մասին ամենայն ջանք և յորդորք ապարդիւն. բացի ծնողաց օտարամոլութենէ և մանկանց իրենց միջավայրի ընկերաց յարեալ լինելէն՝ ամենուրեք կայ մի այլ գլխաւոր անյարմարութիւն, այն է, Հայ տուներու իրարմէ հեռաւորութիւնն:

Գոհութեան արժանի են շատ ծնողք, որք Հայերէն լեզուն ուսուցանել կը տան իրենց զաւակաց մասնաւոր ուսուցչաց միջոցաւ. թէև այն ալ ուսանողաց կողմէ միշտ դժուարութեամբ:

### Բարեգործ. հաստատութիւնք.

Թեմիս մէջ բացի Հոգաբարձութիւններէ ուրիշ որ և է բարեգործ. մարմին կամ հաստատութիւն չկայ: Եկեղեցեաց հոգաբարձութիւնք եկեղեցապատկան ծառայութիւններէ զատ հոգ կը տանեն երթևեկ անոք և կարօտ աղքատաց: Մեծ աղէտից ժամանակ կը դրենք թեմերու Հոգաբարձուաց Մասնախումբ կազմելու և օժանդակութեան հասնելու համար աղետեալներու, և այս առթիւ կարելին ի գործ կը դրուի:

### ՌՈՒՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Ներկայումս այցելու Հովիւ է կարգուած Ռումանիոյ հայութեան վրայ Տ. Գնէլ եպիսկոպոս Գալէմքեարեանը՝ որն ուղարկել է Ազգիս Վեհափառ Կաթուղիկոսին հետեւալ համառօտ տեղեկութիւնք.

«Ազգախնամ Տէր Հովուապետ,

Ինչպէս յայտնի է անցեալ տարի Պալքանեան երկրորդ պատերազմի իրադարձութեանց ատեն Պուլկարական Տօպրուճայի երկրամասն՝ ընդ մէջ Աև ծովու և Դանուբ գետի՝ Ռումանիոյ թագաւորութեան կցուեցաւ, որով այդ կողմերու հայ ժողովուրդի հոգևոր վերատեսչութեան գործն ալ անցած եղաւ Ռումանահայոց եպիսկոպոսութեան: